

## ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

### ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

119. ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՒՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. Հրեշտակներու բանական կարգութեան մասին հարկ է որ բանքը թէ թէւ զերպանց է, բայց ոչ անսահման: Կ'Ենթադրենք ուրիշն թէ ունին բանականաց, բնագանցականաց և զերբնականաց զիտութիւնները ըստ իւրաքանչիւր տեսակի, բայց չունին անշատչա զերբնականներուն ուղղակի գիտութիւնը, որ կը պահանջէ անսահման միտք: Կ'ենթադրենք նաև որ ունենան կարողութիւն հազորդակցութեան, զի ոչինչ կ'արդիլէ հոգեզգններուն՝ արդել իրարու ժրայ նոյն տևակի էակներու մէջ, եթէ հոգիները կրնան ազգել նաև մարմնի ժրայ:

Նուազ անիմանալի է նիւթին հազորդակցութիւնը անիմութիւն հետ, քան նիւթին հազորդակցութիւնը նիւթին հետ և անիմութիւնը՝ անիմութին հետ: Եւ եթէ իրական է առաջնորդ, եւս քան զեւս իրական կրնայ ըլլալ և երկրորդը:

120. ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՒՆ ԱԶԱՏ ԿԱՄՔՔ. Խակ հրեշտակներու ազատութեան համար գէոյ է յիշեցնել զանազանութիւնը որ կայ բնդմէջ հակասութեան ազատութեան և հակառակութեան ազատութեան: Այս մասին կը բացարձուի մարդկային ազատութեան մասին խօսուած առնեն:

Մարդուն մէջ, իբ ոյժմեան վիճակով, երկուքը միանդամայն կ'ընդունինք. այն է՝ ազատութիւն՝ ընկելու և չընկելու, և ազատութիւն՝ բան մը ընկելու և անոր հակառակն ալ բնելու: Այս երկրորդ ազատութեան համար, որ կատարելութեան պայման չէ բնաւ, կ'ըսնէք թէ կը պակսի Աստուծոյ մէջ, ու նոյն սկզբունքով կ'ըսնէք նաև թէ ան կը պակսի այն արտածներուն մէջ այ, որոնց կացութիւնը անցած է փորձութեան կամ ազատութեան վիճակին և հասած նպատակի եւ դա-

դրժման վիճակին: Նուատակի եւ զաղարման վիճակը կը լուեցնէ հակառակութեան ազատութիւնը: Ինչ որ այս մասին կ'ընդունինք հոգիներու համար՝ աշխարհէ և Ալել վերջ, նոյնը կ'ընդունինք նաև հրեշտակներու վըրայ, զանոնք ևս նկատելով փորձութեան վիճակին անցած, ոմանց անկուծէն առաջ: Իսկ ոյլ փորձութենէն ևսը երկու քն ալ, այսինուրարները և թէ մեզուցեալները, հասած քրն հրեշտակային երկու դասերն ալ՝ թէ՝ կը նկատենք նպատակի վիճակին: Արով երկուքն ալ այլեւս հաստատուած ըլլալով երենց զանուած վիճակին մէջ՝ չեն կրոսնցներ ազատութեան բնակութիւնը, բայց կը պահէն միայն հակասութեան կարողութիւնը, և չունին առաջիններուն համար թէ այլեւս չեն կրնար զանուածի գէպի չարիք, եւ վերջիններուն համար՝ թէ այլեւս չեն կրնար զանուած գէպի բարիք:

Այսպէս կը բացարձունք հրեշտակներու բարութիւնը և զեկերու չարութիւնը, երբ կ'ըսնէք առաջիններուն համար թէ այլեւս չեն կրնար զանուածի գէպի չարիք, եւ վերջիններուն համար՝ թէ այլեւս չեն կրնար զանուած գէպի բարիք:

121. ԳԵՒԵՐՈՒՆ ՀԱՆԳԱՄԱՆՔ. Այս ուղղեկութիւնները զորս լոկ իրը հմտական ծանօթութիւններ յուսած բիրինք հրեշտակներուն նկատմամբ, հետեւելով միշտ հաւանականութունը և խոհականազայն կարծիքներու, նոյն եղանակու պիտի կրկնուին նաև զեւերուն մասին, որոնց բնութիւնը, յատկութիւնները և ինչ որ իրենց զոյտութեան և ըրնական կատարելութեանց կը վերաբերի՝ համահաւաք կը նկատենք հրեշտակներուն հետ, բայց միայն զաղարման յանդած բարութենէն և չարութենէն: Աւեմն բացարձու նոյն զիտութիւնները ունինք անոնց զիտութեան չափին, կարողութեան,

անհիմականութեան և անսիլֆներու պէս-  
պիտականութեան մասին:

Ինչպէս անօսնք ցարդ յառաջ բերուածնե-  
րէն, Ա. Գիրքը ուղղակի ոչինչ կը վարդապե-  
տէ և կոստրիու ձահօֆութիւն մը չի տար  
Հրեշտակներու անկման մասին, որով զործին  
մանրամասնութիւնները քննել ուղղակները  
աստամաստ կործիքներ միայն կը յարյունեն:   
Արդարութեան և անկման միջն անցած ժա-  
մանակը շատ երկար չեն համարեր, ինչպէս  
սովորաբար նոյնը կը մտածուի մարդկացին  
անկման մասին: Անկեալներուն թիւր փաքքա-  
մասնութիւն կը նկատուի, թերեւս յինով  
Յուհաննու Յարտութեան «Ճուռակար» (Ժի-  
շապին մէծի) քարչը զերբորդ մասն առե-  
զաց Երկնից» (Յայր. ԺԲ 4) խօսքէն: Իսկ  
մեզուցեալներուն զլուխը կը կոչուի արուս-  
եան, իւրեւ զիբորի կատարելութեան անսո-  
կայի ամենէն մերձաւորը Աստուծոյ, ինչ-  
պէս համանուն ասազը արեգուիին մերձաւո-  
րազոյն կը անսուսի անզուկան զիբորոյ: ան  
կը կոչուի նաև Ասպարյէ և կը կործուի զի-  
բորզոյն եղած ըլլալ քան Միքայէլն ու Գար-  
բէլիր՝ որոնք Ա. Գիրքին մէջ կը նշանակուին  
իւրեւ զիխուորներ Հրեշտակներու դասին:  
Դարձեալ, ոմանք բոլոր անկեալները քահա-  
նայութիւն կը կործէն, իսկ ուրիշներ ամէն  
զատակարգութիւնէ զուրս կը համարեն զա-  
հանք: Անզիրներ՝ որոնց բացարարութեան ոչ  
մէկ հաստատուն կուռան կայ և որոնք մէջ  
կործուորութիւն այ չեն ներկայացներ:

122. ԱՆԻԵԱԼՆԵՐՈՒՆ ՄԵՐԾԲՅ. Հրեշ-  
տակներու մեղքին համար սովորութիւն ե-  
ղած է կարծէի թէ ամրաբառաւանութիւն էր  
ան, հետեւցնելով Սիրոսի «Ակիզըն մեզաց  
ամրաբառաւանութիւն» (Սիր. Ժ 15) և Տօնքրի-  
թի «Յամբարառաւանութիւն» կորուսար  
(Տօնք. Դ. 14) խօսքերէն, թէեւ այս բառե-  
րուն մէջ Հրեշտակներու մասին ոչ մէկ ակ-  
նարկութիւն կայ: Նոյնպէս են նաև հսայիի  
խօսքերը, որոնք սովորաբար յառաջ կը բեր-  
ուին և որոնք կարծէի առելի Յարելոնի ակ-  
նարկութիւն են: «Զիա՞րդ անկան յերկնից  
Աստուծուն որ բնդ առաւտան ծագէր. անկա-  
յերկիր, խորտակեցաւ՝ որ առաքէր առ ամե-  
նայն ազգս: Գու ասէիր ի մտի քում, ելից  
յերկինս, ի մերկայ քան զատաւեզո Երկնից ար-

կից զամաս իմ, նոսուց ի յերինն բարձու, ի  
մերոյ յերանց բարձանց հիւսիսոյ, ելից ի  
վեր քան զումզու, եղէց նմանող բարձրելոյնք  
(Ես. ԺԴ 12-14): Բայց թէ արդեօք Հրեշտակ-  
ներուն արուեցաւ զզէման առիթ, թէ արդ-  
եօք անոնք հանդիպեցաւն աստուածային ո-  
գործմաննեան, և թէ անոնց համար սահման-  
աւեցաւ արգեօք փրկարգործական անօրինու-  
թիւններ՝ հարցեր են, որոնց համար հարկ է  
ըստ թէ այինչ զիմանց: Արայիշեաւ Աստու-  
ածայինքը որ ար մասին աստուօրէն կը խօսի  
երը մարդուն վրայ է խնդիրը, ապահովագէն  
կը յաէ Հրեշտակներուն նկատմամբ: Իսկ պա-  
տիճին համար մէկ պարագայ կայ միայն, թէ  
Շոտրաւեցան անկէ՝ ուր որ էին առաջ, երա-  
նուվայրէն՝ որ զրուած էին: «Ճեսանէի բու-  
սասանայ անկեալ յերկնից իրրեւ զվայլակն»  
(Պաւէ. Ժ 18): Քրիստոսի խօսքը արժան է  
մեկնել նաև յանկարծահաս ցածրան և ար-  
տարաման վրայ: Իսկ թէ ի՞նչ էր պատիճը՝  
զժամար է որոչէլ ցորչափ խօսքը հոգեղիննե-  
րու մասին և հուր, զեհեն, առնջանք և այ-  
դին այլարարական խօսու միայն կրնան ու-  
նենաւ անչուչու, ևր խնդիրը հոգեղիններու  
կը մերտերի:

123. ԱՆԻԵԱԼՆԵՐՈՒՆ ԳԱՍԱՍԱՆՔ.  
Խնդիր է նաև թէ անկեալ Հրեշտակները  
մերժականութէս զատապարտուեցաւն արդ-  
եօք և պատիճներու զժո՞խն են արգէն, թէ  
պիսի զատակին վերջին օրը: Աւելարանը  
բարիներուն և շաբերուն զատաստանին վրայ  
խօսած առեն միշտ մարդերը նկատի ունե-  
ցած է և Հրեշտակներուն մասին ոչինչ կ'ը-  
ուէ: Բայց շաբերուն զատակները արտասա-  
հած առեն կ'ըսէ թէ «Հուրն յաւիտեհական..  
պարասանեալ է Աստանայի և Հրեշտակաց  
նորա» (Մատթ. ԻԵ 41): բայց չենք կրնար  
անխարն բայէ թէ զժոխքի արդ պատրաս-  
տութիւնը առկաւին պատրաստութեան մի-  
անէիք մէջ է թէ արգէն զործադրութեան վի-  
ճանէի անցած: Պատրոս կ'ըսէ. «Զի եթէ ի Հր-  
եշտակն յանցուցեալո Աստուած ոչ խնայ-  
եաց, այս խաւարին կապանօք արկեալ ի տար-  
արուան, ևս պահել ի զատաստան» (Բ. Պետ.  
Բ 4): Նոյն ձեւով կը խօսի նաև Յուղա. «Եւ  
զշրեշտակս որ ոչ պահեցին զիւրեանց իշխա-  
նութիւնն, այլ թողին զիւրեանց բնակութիւ-

նրն և ի գատառանա մեծի աւուրի մշտնջննու ուր կապահօք պահեաց ի խաւարի» (Յուղ. 6) ; Ասոնց վրայ պէտք է աւելցնել այն զոր կը կարդանք Աւելարանին մէջ Գերգեսաց- ոց զիւահարբին պահմութեան առթիւ, թէ գեւերը կ'աղուէին Քրիստոսի «Զի մի՛ հր- բանան աացէ նոցա երթար յանդունդու : ... Եւ ազաէցին զնա զի՞ հրաման աացէ նոցա մասնել ի նուս (յերամակո խողից)» (Պուէ. Բ. 31:32) ; Միակ և վերջին գատառանի պահմութիւնը (զոր աւնին արեւելեան եկեղեցիները) և կրկնակ գատառանին վարդու պետթիւնը (զոր աւնին արեւելեանները) կազմաւած են այս խոսքին . և թէ եւ համբ էր մարդոց գատառանուր զամել Հրեշտակներու պատառանէն, սակայն չին Ա. Հայրերէն շատերը առաջին վարդապետթիւնը կ'ա- ռանդին, և մէջի աւելի ճահաւոր կը թուի անոնց հետ լինիլ քոն երկրորդին՝ որ աւելի նոր է :

Գալույ Հրեշտակներու ծովուն խորո- թեանց մէջ թէ աշխարհի վրայ լինելուն, կան ու անունն բառով երկիրը կը հասկը- նան, իսկ ուրիշներ երկուքի կը բանեն ա- ռանց կայտաները . իսկ ոմանք կը խորհին թէ մէկն միւսը կ'երթեւեկն անոնք : Բայց այս բարորը ու մէկ հիմ ունին : Աւստի բաւական բարու մէկի զիտնուի ինչ որ Ա. Գիրքը կը վար- դապետէ և մէկ կողմ թողու ինչ որ ան չի լիչեր բնու :

124. ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՒ ԳՈՐԾԵՐԸ. Բարի և չար Հրեշտակներուն և իրենց բնութեան մասին ծանօթութիւնները քաղելի վերջ, կը մնայ խոսիլ նաեւ անոնց զործերուն մասին, ուր հարկ է մանաւանդ նկատի առնել անոնց ունեցած յարաբերութիւնները մարդոց հետ : Հրեշտակներու առաջին զործը Աստուծոյ օրհնութիւնն է, և ասիկտ յայտնի է Ա. Գիր- քին : Ու անոնք որ Հրեշտակներու զոյութիւ- նը կ'ընդունին, չեն կրնար ուրիշ բան մը կարծեւ կամ առոկէ նուազադոյն զործ տալ երկնային զասին : Ասոնց ուրիշ մէկ զործը կը նկատուի մարդոց և բոլոր արարածներուն վրայ իրենց պահապահութիւնը : Հիներէն Արոգինս և Եպիփան ոչ միայն մարդոց, ոյլ ամէն բաներու պահապան կը համարէին Հր- եշտակները . բայց այս կարծիքը հետզհետէ

խայլանուեցաւ, և մնաց միայն առ կարծիքը թէ անսնք կը պահպանեն միայն մարդիքը՝ սրոնցմէ իւրաքանչիւրը պահապան Հրեշտակ անին ետին, թէ՛ հաւաքարար և թէ տնհաստ- րար, խումբի և զասի համեմատ : Այս միու- զոյ բառած կը համարուի Քրիստոնի խօսքը, թէ «Հրեշտակը նոցա (այսինքն՝ իւրաքան- չիւրացն ի մոքքեանցն) յերկինս հանապազ տեսանեն զերեան Հօր իմոյ» (Մատթ. մի. 10), ինչպէս և Պողոսի խօսքը թէ «Հրեշտա- կը ամեներին հազիք են հարկաւորք, որ տառքին ի սարսաւորաթիւն վասն այնացիկ՝ որ ժառանգեցն են զիրկաւթիւնն Անրու Ա. 14) : Հին Կոտակարանին մէջ սաղմուներուն կ'ըսէր երկիւզամներուն համար . «Հրեշտա- կաց խորոց պատուիքաւ է վասն քո, սահել ցիզոց յամենայն ձանապարհն քո» (Աւոգմ. Ղ. 11) : Մէր ազգային աւանդութիւնն ալ անոր համենասէր Լուսաւոր, և երկնութիւն պաշտօն- իք պահմութեան մէջ :

125. ԳԵԿԻ ԵՐԾՈՒՆ ԳՈՐԾԵՐԸ. Ինչպէս բա- րի Հրեշտակները պահապահներն են մարդոց, հայնպէս և չարերը թշնամի են անոնց, մնա- սկար, հոգւոյն արդարութեան և մարմնի բարութեան : Կը մնասնն հոգիին մեղքերու վարձութեամբ, ուստի և երայտական սա- տամ բառը մէր լիզուին մէջ ուսի կ'ըսուի, և Աւենուրանին մէջ թարգմանուած է իրը փորձի : Բայց այս կը զրէ Պետրոս, «Ասոին ձեր սահանաւ իրեւ զասիւծ զոչէ, չըջի և լուզորէ թէ զո՛ կլանից» (Ա. Պետր. Ե. 8) . Էւ Պողոս վրայ կը բերէ . «Զդեցարուք զապատա- զինութիւնն Աստուծոյ, զի կարող լինիթիք կայ բնդուկէմ հնարից սատանայի» (Երս. Զ. 11) : Բայց զեւերը մարդոց ոչ միայն հոգի- ներուն, այլ նաև մարմններուն ալ կը մնա- սնն : Օրինակ, Տիրոց թոյլառութեամբ էր որ Յորի վրայ «Ել սարանայ յերեսաց Տեառն, և եհար զՅոր չարաչար կեզով» (Յոր. Բ. 7) : Աւենուրանը լի է թժշկութիւններու պատճու- թիւններով, որոնց մէջ կը տեսնուին դիւմ- հարներ, այսինքն զեւէն զարնուածներ մար- մինի տիտարաց և ցուերով . զորս զեւը յա- սաց կը բերէ անոնց մէջ բնակելով և անոնց մը արայ արբանակելով, ինչպէս բայցնապէս կ'ըսէր Ա. Գիրքը թէ Քրիստոս «ըժշկեաց բա- զում հիւանդու ի պէս պէս ամառից և զեւս

բազումուն էնան. և ոչ առայր խօսել գիտացն» (Մարկ. Ա. 34)։ Արովհետեւ զեւերուն արտաքին նշանները տարրեր չեն հասարակ միասնական նշաններէն, ի դեպ չէ բայրու ամսութիւն գիտական կազմութիւն կոչել, բայց ոչ այ առոր համար ուրանաւ զեւերուն հնարաւորութիւնը, որ պարզապես հնակեանը է զիտական զոյտ-

Անոն։ Այսպէս զեւերուն օգնութեամբ կատարուած կախուրզական արտեստն այ բացարձակագէտ չէնք կրնուր անկարեցի նկատմէն, բայց ոչ այ զարն շիրթել Հնարիմուց ձեռնածուներու և խօսերաններու հասարակ զարծերուն հնա:

### ՅԱԳԱԳԻՍ ԱՐԱՐՉՈՒԹԵԱՆ ՄԱՐԴՈՅ

126. ԱՐԱՐԴՈՒՆ ԱՐԱՐՉՈՒԹԵԱՆԵՐ. Արարշագործութեան ձառին բաժանուածներուն կամ առարկաներուն երրորդն է մարզը, որ մեզի համար կարեւորակային է՝ որովհետեւ մենք ենք իր նիւթը. կարեւորակային զարձեալ այն զերազանցութեան համար՝ զոր իր լինելութեան սկզբանը մարզը ունեցաւ արարածներուն կարգին մէջ։ Արովհետեւ առար Աստուած զմարզն ի պատկեր իւր. բայ պատկերի Աստուածոյ արար զնա, արու և էզ արար բցնուաւ և օրհնեաց զնոսա Աստուած և տօէ Աձեցիք և բարգացարուք և ոչէք զերկիք, և տիրեցէք զմաւ և իշխուցէք» (Մննգ. Ա. 27-28), զոր զեղեցիկ կերպու կ'երկորդէ Ասազմոր՝ բահյով. «Փոքր ինչ խնձորն արարեր զնա քան զհրեցակու քո, փառօք և պատուով պրոսկեցեր զնա, և կացացեր զնա ի մերայ ամենայն ձեռակերտաց քոց՝ զամենայն ինչ հնազանց արարեր ի ներքոյ ոսից նորա» (Մարգ. Բ. 6-8)։

Բնական զիտութիւններ մարզու ձագումին մեզի այնչափ ձանօթութիւն կուտան որքան կարեցի է հասաւուել փորձառութեան զօրութեամբ. բայց ինչ որ կ'անցնի միորձառութեան սահմանը՝ կ'անցնի նույն զիտութեան սահմանը։ Այսպէս որ պարաւուրուած ենք յայտնութենին ընդունիք իրական սասուցութիւնը, եթէ մեզի համար զժուարին է զիտանայ թէ բնչողէն եկած է մարզը և ի՞նչ է իր ծալդուածին նսխանկիցրը, յայտնութիւնը մրցաւ կը հառնի, լցնելու համար մեր ծուխութիւններուն թերին, զի այդ է արդէն յայտնութեան հիմքը՝ զօրավիզ բլուալ մարզկային միարին։ Եթի ասիկա կը ակարանայ բնութեան զօրութեամբ։ Առախոսական զիրքը որ օստարներուն համար հասարակ զիրք մըն է՝ աւելի կամ նուազ յարզանքի արժանի, հա-

ւասացեաններուն համար շահմարան մըն է յարանեալ ձանօթութիւններու. անոր մէջ եղած անդեկութիւնները, յրացուելով Հին և Նոր կատկարաններու մէջ եղած ցրիւ հմտութիւններով, կը կարմեն դրութիւնը բրիտունիկան՝ մարզապատութեան՝ մարզուն ընութեան, ձագման և Հագեկան յատկութեանց յրայ, մանաւանց իր արարիչին հետ անոր ունեցած գերբնական յարարերութիւններուն տիպուկասով։ Ինչ որ կարեւոր է ևս էտկան՝ յառաջ կը բերենք այսակազ ամփափ կերպով։

127. ՄԱՐԴՈՒՆ ԲԵՑՈՒԹԻՒՆԵՐ. Հիմնական և առաջին ճշմարտութիւնն այն է թէ մարզը Աստուածոյ ձեռաց արարածն է։ Այս մասին իմաստասիրութիւնն անզամ յայտնուցէն կ'առէ թէ անհնար է բնզունիք որ մարզը ինքնազոյ կամ բայ բայտուի կամ Աստուածոյ էութիւնն հոսած կամ բժիշկամ, կամ միքրջապէս արզամը Աստուածոյ հետ նոյն էակ մը եղած ըլլայ, իրեւ մէկ կերպաւորութիւնը Անոր էութեան։ Պատահական վիտիխական և վախճանաւոր էակ, անկարեցի էր որ ան իր մէջ պարունակէր իր զոյութեան պատճառը. ուստի և հարկաւորածէն ան զայն առաւ առաջին կտկէն, իրեւ արարած՝ արարչէն, և իրեւ հասուած՝ Աստուածէն։ Մինչեւ Հիմն յայտնութեան հասաւոքը և մաքի զիտութիւնն ըիւնընյն ևն եկրակացութեան հետ։

128. ՄԱՐԴՈՒՆ ԲԱԿԱԿԱՆՈՒԹԻՒՆԵՐ. Երկրորդ էտկան ճշմարտութիւնը այն է թէ մարզս սկիզբէն սունդուեցաւ իր էտկան նոյն յասկութիւններով, զորս ունի ան, այսինքն՝ ձսխացած կենդանութեան և բանականութեան յատկութիւններով։ Եւ թէ բանականէն սուաջ նսխանական անբանական զիճակ չունե-

ցաւ, եւ ոչ այլ կենդանութենէն առաջ՝ անրդգոյականութիւնը։ Եւ անշունչ նիւթականութիւն։ Յարձնութիւնը կը սորվեցնէ թէ մարդու ստեղծուեցու «քառ պատկերի և բառ նրանութեան Աստուծոյ» (Մննդ. Ա. 26)։ Այս խօսքին մեկութիւնը, իր հուապատոյն տուումին մէջ, ոս կրնայ բրայ թէ մարդու սկիզբէն դարդարուած էր բանականութեան և կատարելու իմացականութեան ձիւքերագ, ինչպէս հիմա զայն կը տեսնենք։ Պէտք չենք տեսնեք զիտել առ թէ Աստուծոյ պատկերի և նմանութեան խօսքը Աստուծոյ հետ համանան ամենակառարկութեան իմաստ չի կրնար ունենալ։ Աղջամիտ զիտութեան հետեւողներն առ, եւ անոնք որ չեն տպեր ձրի կարծիքը համականաւթեան հետ չփաթել, անհնար կը դատեն ան զրութիւնը՝ որ կը կարծէ թէ Հոգին ծոցին առանակարգութական բնթացրով յառաջ հեկած է կենդանի ամենաջնջին որդ մը, որ տակաւ առ տակաւ զարգանարով և անցնելով կենդանական տեսութիւնն ի վերջոյ Հասած է մարդկոյին ներկայ յիհատիին յրրամն։ Աղջամիտ զիտանականները որոնք ոչ նրանց հանձարել են բառ նարանոր և անսպացոյց կարծիքներու խօսքարկութեանց մէջ արշաւողները, անրնդունելի կը նկատեն տեսակարգութական անուանուած զրութիւնը, և միւս կողմէ կ'ընդունին թէ բոյոր կենդանիները, մարդու ամէնքին վեր, տեսակի ու բրնութեան սկիզբան առարկան առքերութիւնները մարդու ամէնքին վեր, տեսակի ու բրնութեան սկիզբան առարկան առքերութիւններու բառեցուածուած են սկիզբէն։

129. ՄԱՐԴՈՒԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԻՒՆՆԸ. Եթէ ուզենք ճշգել թէ ի՞նչ էին Աստուծոյ պատկերին համեմատ ստեղծուած մարդուն նախնական յատկութիւնները, պէտք է անոր մէջ ճանչնանք բանական, ապատ և անմահ Հոգին, սրովհնաեւ այս երեք յատկութիւններն են որ Հոգերանական երեւոյթներու զրնութենէն և Հոգեզէն կամ անփիթ Հոգի Հոգեզէն զրութիւնն կը Հետեւուին ուղղակի։ Եւ սրովհնաեւ մեր փորձառութիւններու և Հոգեզինութիւնը, որ Ա. Գիրքին մէջ յիշառակաւում վիճակ մըն է (Մննդ. Բ. 7), մեր մէջ ցոյց կու տան նիւթեզէն առքերը որ մարդին է, այս պատճառաւ՝ լրացնելու համար մարդկային էակին կազմը, անոր Հոգեզէն յատկութիւններուն վրայ պէտք է առաջ մէջ յիշառակաւում վիճակ մըն է առելցնենք։

Կամ նիւթեզէն յատկութիւնները, որոնք ցոյց կու տան թէ մենք ունինք զործարանաւոր մարդին՝ առելի փափառէ և առելի կատարելու բան բարդ կու երկրի վրայ։

130. ՄԱՐԴՈՒԵՆ ԱՐՄԱՏՔ. Բնդունելութիւնը թէ մարդու իր տեսուկին լրացնեն մէջ կու մէկ Աստուծոյ ձեռքէն, տակաւին կը մնայ որոշէլ թէ միայն մէջ է մարդէ մը, կամ ուելի ճշգերով՝ միմիայն նախնականութեան Ազատէն և Եւայէն յատկ է ան, թէ արիշ նախամարդէր առ եզրն անոնցմէ տառի կամ անոնց հետ միեւնոյն տուն։ Անոնք որ կարծեցին թէ Ազատէն տառի մարդու իր կային երկրի վրայ, իր ուղարկութանականներ, իսկ անոնք որ բոյոր մարդէրը մէկ Ազատէ սերած կարծեցին՝ Համագամեաններ։ Նախագամեաններ Ա. Գիրքին կ'առնէին իրենց փառուր, և նախաստիգմարդ մարդու (Մննդ. Ա. 27) տարրեր կը կարծէին Հոգաստեղմզ Ազատէն (Մննդ. Բ. 7)։ Արէլր, կ'ըսեն, Հոգաստեղմզին որդին, խաչանց Հովին եզրու որդիսպիսի պահէ զանոնք նախամարդներուն սերունդէն։ Եւ Աստուծոյ առ կայէն բառձ խօսքը, թէ ՄԵկք առ զրունա կայց կ'իմանն թէ կայէնին մեկը պիտի զատուի նախաստիգմաններուն առջեւ։ Եւ կայէնի «ամենայն որ զատնիցէ զիս, սպանցէ զիս» խօսքը ցոյց կու տայ թէ աշխարհի մէջ մարզոց բարձութիւն կար, բայց ոչ Ազատէ սերունդէն։ Ի մէրնոյ, Պէտքի սռ խօսքն ալ՝ «Ճինչեւ յօրէնու մեղք էին յաշխարհի, բայց մեղք ոչ Համարին ուր օրէնք ոչ իցեն» (Հոռոմ. Է. 13) կը մէկնեն օրէնքին կամ Ազատէ արուած Հրամանին վրայ, և անկէ տուաջ իսկ մեղք եղած է կ'ըսեն։ Բայց թէ սրբան անչիմն է այս մէկնութիւնը՝ պարզ է ինքնին, այս պատճառու նախագամեաններու արդ կարծիքը յրրաւեցու և ցնդեցաւ իր փաստերուն անզօրութեամբը, և մէ զարու կիսուն զարձեալ քիչ մը պաշտօպանուելի վերջ փութով անհետացու բոյորութիւն։

131. ՀԱՄԱՐԴՈՒԵՆ ԳՐՈՒԹԻՒՆՆԸ. Ասիկա Ա. Գիրքին չէ առ կազմած է իր զրութիւնը, այս ոչն առքերից յրիւներէն որոնք կ'երիւին աշխարհի ուղղերուն մէջ։ սպիտակա-

մարթ կոմիտացին, թխամորթ Խափչիկներուն, մտացի Եւրոպացին, վայրենի Ովկիանիսացին և թզուկ Ավրիկեանց գանազանութիւններովք, որոնք, կ'ըսէին, անկարելի է որ միակ նախատիպէ մը յառաջ եկած բյան։ Այս պատճառու իւրօքանչիւր ցեղի ուրոյն նախամարդեր հարկադրուեցան ենթադրել, մինչեւ երկու հարիւր տեսուկ։

Բայց զիասութիւնը իր փորձառական զրնութիւններով այդ ամէնը ողի և տեղի կլիմայական ազգեցութիւններով բացարեց և աներկրայօրէն եզրակացուց թէ ոչ մէկ պատճառ կը սափակ մեղ բաել որ այդ տարրերութիւնները չեն կրնար ծալյած բյայր մարդկութեան միակ նախատիպէն։

Իսկ բայ մեր կրօնական հաւատքին, Նախագամեաններու և Համազամեաններու ենթագրութիւնները չեն յարմարիր սկզբնական մեղքի վարդապետութեան, ուր պիտի յանդին, ի մերջոյ, մարդու մրայ մեր բույրիքները։

132. ԳԵՐԲԻՆԱԿԱՆ ՎԻՃԱՎԻ. Եզրակացներով ուրեմն թէ միայն Ազամ մը և միայն Եւա (Մննդ. Բ. 18) մըն էր որ սուեզծուեցան իրրի նախանձնող մարդկութեան, ու փակելու մեր խոռոք մարդու եղելութեան բնականու վիճակին յրայ, պէտք է որ հիմա ցոյց տանք թէ ոկիզրէն մարզուն արօնեցաւ բնական վիճակէն զերբնական իմաստութեան և արդարութեան, տարրեր՝ բնական, համարնական և արտարնական վիճակներէն, որոնք կընային տեղի ունենալ։ Բնականը այն է որ կը պատկանի բանի մը կամ մէկու մը՝ իրրանոր յանկութիւնը, մասսը, արդինքը, վիճակը, յարցուցիչը կամ որեւէ առնչական հանգամանքը։ Համարնականը այն է որ բանի մը կամ մէկու մը կը վիշտրերի պատճական յարարերութեամբ, առանց որեւէ հարկեցուցիչ առնչութեան։ Արտարնականը այն է որ կը բարձրացնէ կամ կը կատարելուգործէ բան մը կամ անձ մը անսովոր առաւելութեամբ, բայց ոչ Երրեք իր բրնութեան բաւականութենէն անդրազոյն չափամ։ Անոնցմէ տեսլի է զերբնականը, որ բան մը կամ անձ մը կը կատարելագործէ և կը բարձրացնէ իր բնութեան բաւականութենէն և առնչանչէն անդրազոյն չափամ։ Այդ բար-

ձրը աստիճանին վրայ, որրութեան և որդպարութեան այդ վիճակին մէջ էր որ հաստատուեցաւ մեր նախանձնողքը, իր եղելութեան առաջին վիճակին մէջ։ Կամաւ ըսինք հաստատուեցաւ և ոչ թէ ստեղծուեցաւ, որովհետեւ բայ սմանց զերբնական ձիրք նախաստեղծին չնորհուեցաւ իր լինելութեան առջին վայրեկեանին իսկ, մինչ բայ ուրիշներուն՝ բնական վիճակի մէջ ստեղծուելէն անմիտութիւն վերջը ան բարձրացուեցաւ բնականին զերբնական վիճակի։ Այս մասին ազատ ևն կարծիքները։

ԵՅ. ԵԱԽԵԱԱԽԱՆ ԱՐԻԱՐՈՒԹԻՒԻՆ. Ազամի, և իրեն հետ Եւայի զերբնական արդպարութեամբ ճիշտացած բլալը կ'իմանանք Ս. Գիրքն, որ մարզը «բայ պատկերի և բայ նմանութեան Ասուուծոյ» (Մննդ. Ա. 26) կը յայնունի. ու Ս. Հայրիքը կը խորհրդածէն թէ հարկ է բնպունի վիճակ մը որ զերիքիքը բլույզ բնականը, որպէսզի արդարանոյ աստուածացային նմանութիւնը։ Այսպէս, երբ բնականութիւնը կը համարենք պատկեր Ասուուծոյ, նուազազոյն իմաստով հասկցած կ'ըլլանք խոռքը և ոչ թէ լիազոյն իմաստով, որ մինչեւ զերբնական իմաստին կրնայ տանիւյթ մէզ իմաստունն այ կը զրէ. «Ահա արդ զոյց զոի, զի արտը Ասուուծ զմարդն ուղիղ» (Ժաղ. ի. 30), և աղջուրին բառը Ս. Գրաց մէջ միշտ կը հասկցուի զերբնական վիճակի մէջ եղած արդարութիւնը։ Պօղոս կը զրէ. «Նորոգել հոգւովն մատց ձերոց, և ըդդիմու զնոր մարզն որ բայ Ասուուծոյն հաստատեալ է արդարութեամբ և որրութեամբ ճշմարտութեանն» (Եփս. Դ. 23), որով Ս. Հայրիքը կ'իմանան վերագրած այն վիճակին ուր կը գտնուէր մարզը սկզբնաւորութեան։ Ու թէ պէտք տեղ մը կը զրէ Պօղոս. «Ենդւն մարզն առաջին Ազամ ի չունչ կենդանի, երկորդ Ազամ» ի հոգի կինդակարար» (Ա. Կորնիլ. Ժ. 45), ուր կարծէս Ազամն կը հեռացնէ զերբնական վիճակը, բայց այդ խոռքը բառած ևն մեռելոց յարութեան մասին, և մարժիններու վիճակն է որ կը բազգատեն, և ոչ թէ հոգիներունը։

134. ԱԿԶԲԵԱԱԽԱՆ ԶԵՐՔ. Զերբնական արդպարութեան հետ՝ առաջնաստեղծ մարզուն

կու տանք նաեւ ար կեանքի Հոգեոր և  
մարմնաւոր գերազանց ձիքքեր՝ մտքի Հոգե-  
կան բնդարձակութեամբ և մարմնաւոր ան-  
ցուոր ու անման կեանքով : Ա. Գրոյ այս մա-  
սին իշխոյն թեւններն են . «Տէր Հաստեաց ի  
Հոգոյ մարդ . . . զիսութեամբ Համեարոյ լը-  
ցոյց զնասա . . . յեղուել նոցա զիսութեամբ» (Միք. Ժէ 1, 6, 9) : «Աստուած Հաւատանեաց  
դժորոցն յանկդութիւն, եւ ի պատկեր բարե-  
րարութեան իւրայ առա զնա, նախանձու բան-  
արկեան հմաւա մաշ յաշխարչ» (Խմառ. Բ  
23) : Արեւելեան Եկեղեցիի բոլոր Հայրերը  
կը քարտեն առաջին երջանկաւէտ կեանքք,  
որով առաջին մարդը փառքով կը պճնուէր և  
փափկութեան դրախտին մէջ կ'ուրաքանար  
Հրեշտակներաւն հետ, ու կը ցնծար անօնխար-  
կան խնդութեամբ՝ քանզի զիստուած կը  
աւեսնէր միշտ զրախութած, ու Անկէ լոյսի  
հառակոյմ կը ցորար իր վրոյ : Բոլոր ազգե-  
րու աւանդութեանները Համաձայնութեամբ  
կը պատմեն մարդուն սկրդնական կեանքք զե-  
րազանց բարութեան եւ բարօրութեան մէջ :  
Կը գրէ Ամբախոս. «Անկեղինիկ ծնաւ զարն ա-  
ռաջին, որ առանց անի վրիժնեն եւ առանց օ-  
րինաց խնդ պաշտէր դշտաւաս եւ զուգիզ» :

Սովորութիւնն է տառջնառուելոց ժարդուն պերագանց ձիբքերը թուել այսպէս. զիսութիւն լրացնալ, կամք կասարենալ, զգայականութիւն բարեկարգեալ, մարմին անհման և երջանելութիւն անցաւոր: Միայն յոյցնութեամբ է որ կը հասաւառին այս ձիբքերը, որովհետեւ բնական զիսութիւններով կարելի չէ լրացնալ կոչել նոր սկսուածք, իսկ երջանելութիւնն մխայն անդիսաւէ և անսեղեակ կհանդր կարելի է կոչել՝ ինչպէս մանուկներն ունենար. մտքի զարգացումը իր հանելին կը բերէ ժաւառը յոյցեր և զրացումներու ծանրութիւն:

135. ՄԱՐԹՈՒԻՆ ԱՆԿՈՒՄԸ. Բայց կտառ-  
րելութեան այս վիճակը որուն մէջ Հաստատ-  
ած էն նախառակազմները գերբնական տ-  
ռանձնաշնորհներ մք, ահեական չեղաւ, դայն  
երկար չկրցան վայելել ոչ իրենք եւ ոչ ալ ի-  
րենց զառակները, և զրկուեցան մարդուուր  
երանաւ էա կեսնքէ եւ հազիբի գերբնական շր-  
նորհքէ : Այս կորուստին մասին երկար երա-  
ցարար կր խօսի Մննդոց Գիրքը, առափ ա-

Հեյթ կորուստին պատմութենէն կրնանք ծառ-  
խօթաթիւն քաղել նախկին կացութեան մա-  
սին, քան թէ վաշելքին պատմութենէն չափել  
կորուստին հանուամանքները : Մայսէսի Գիբ-  
րը կը պատմէ Առաւեմէ նախասուեցներուն  
արաւած Հրամանը և պատմին սպանութե-  
քը, Եւայի և Ազամի փորձութիւնը, անոնց  
անհնագունդութեան և մեղքի մէջ իշնարք,  
զրախուեն արաւաբումը և բայրը չնարհներին  
զրկուիլը : Այս ամէնը զիտէ Պօղոս, որ կ'ը-  
սէ «Օձն խարեց զիւս խորամանկութեամքը  
իրամ» (Բ Կորնթ. Փլ. 3) : Իսկ Մննդոց պատ-  
մութեան դալու թէւ չափեցը ջանացին  
մէկնարանել իրեւ առասպեսական պատմու-  
թիւն, ռակոյն մոխոսիսական և քրիստոնէա-  
կան հաստատուն աւանդութիւնը, խօսք-  
րուն բնեմացքը և բազմայինի պարուղուները  
ցոյց կու տան թէ զրիչը եղելութեան մուրին  
կը խօսի և ոչ թէ խորհուրդներ կը կրապ-  
առնէ : Պէտք է խոստովանի նոյն առնեն թէ  
շատ դժուարութիւններ կան ճշգութեամքը  
բացարելու համար եղելութեան մանրա-  
մանութիւնները, և սիստեմնեն ծառնէն ճա-  
շակումին մէջ ցոյց առայս համար յանցանքին  
ծանրութիւնը, մեզապարտութեան մէծու-  
թիւնը, մէսինին արգարութիւնը, և մանա-  
ւանը, և կըսի զնելու համար Արքամուտ կարու-  
ածը Քախուսում մերացարձուածին հետ :

1363 Ակտինական Արքայի . Մեղքը զար  
գործեց Արքակ և այլի Հեռ, և որուն համար  
Խաղաղութեա առջե մեղապարտ զանաւերսէ յր-  
հանի և պատիք ի առկ ինկաւ, կանոց շառա-  
սաւածին երկու մեղապարտներուն յրայ ո-  
ւորի Հետեւ անձնոր որ այդ մեղացեալ որմա-  
ռէնաւերցան եւ կր սերբն, այսինքն ընդ Հա-  
ւորը մարդկութեանը, նոյն մեղապարտաւ-  
եւեան ներբեւ ինկաւնեւ մեղաւոր զանաւեցան  
Խաղաղութեա առջեւ Այդ է մեղքը զոր սկզբնա-  
կան կր կոչենք և կր տարրերենը անձնական  
մեղքէն՝ զոր բւրաբանիւր ոք կր զործէ զօ-  
ւութեամբ և իր խակական զործերսէ, մինչ-  
եւս սկզբնական մեղքը առջեն ոք զործած է

կ'ըսենք «յարժատափ» և այլոց գործով։ Հաւատայ վարդապետաթիւնն է թէ բայրը մարդոց մէջ կայ սկզբնական մեղք, թէ բայրը մարդիկ Ազամէն սերուծ էն, և թէ Ազամի իւրաքանչիւր զաւուկ մեղք զործած է տնոր մէջ, և թէ աշխարհի մրայ այդ մեղքէն զերծ ոչ սք կայ։

137. **ՓԱՍՏԵՐ ՍՈՒԵԲ ԳԵՐՔԵՆ.** Պօղոս առաքեա կը սորցեցնէ շատ բացայայտ խօսքերով և բազմազոյն յեզյեզումներով. «Ի մի ոջէ մարդոյ մեղք յաշխարհ մտին և ի մեղքաց անտի՝ մահ, և այնպէս յամենայն մարդիկ տարածեցաւ մահ, որով ամեննեքին մեղտն» (Հոռմ. Ե. 12)։ Դարձեալ. «Որպէս միոյն յանցանօք յամենայն մարդիկ զատապարտութիւն, նոյնպէս ի միոյն արդարութեամբն յամենայն մարդիկ արդարութիւն կենաց» (Հոռմ. Ե. 18)։ Ու դարձեալ. «Որպէս անհնազանգութեամբ միոյ մարդոյ մեղաւորք բազումք Եղեն, նոյնպէս և Հայզանգութեամբ միոյն արդարք բազումք Եղիցին» (Հոռմ. Ե. 19)։ «Մարդով եղեւ մահ, և մարդով՝ յարութիւն մեռելոց։ Որպէս Ազաման ամեններին մեռանին, նոյնպէս և Քրիստոսի ամեններին կենդանացին» (Ա. Կորնթ. ԺԵ. 22)։ Եւ մերջապէս, «Եթէ մին փոխանակ ամեննեցան մեռաւ, առա ուրիշն ամեններան մեռաւ» (Բ. Կորնթ. ԺԵ. 14)։

Առաքելական այս խօսքերը հիմք կը կադմեն սկզբնական մեղքի վարդապետութեան և որոնց վրայ պէտք է պատճառաբաննել այսպէս։ Առաքեալը կը հաստատէ թէ միակ մեղքի մը պատճառառ բոլոր հարգիկը մեղքաւոր Եղան։ Ան կը համեմատէ Քրիստոսի զործերուն արդիւնքը Ազամի զործերան արդիւնքին հետո՝ կատարեալ հակադրութեամբ։ Բայց Քրիստոսի արդիւնքը իրական արդարութիւն է, ուրեմն Ազամի արդիւնքն այ իւրական մեղաւորութիւնը։ Բայ Առաքեալին, կը կենդանանք Քրիստոսով ոչ միոյն բայ մարդնի հանգերձեալ յարութեան մէջ, այլ նաև բայ հոգիի։ Մակայն պէտք չէինք ունենար բայ հոգիի կեանքի՝ եթէ նախապէս բայ հոգիի մահ։ Այլուր յաղթագոյն մասին, կամ միրտութիւնը ուրամարհելով և կամ կարեւորութիւն չառալով ։

138. **ՓԱՍՏ ԱԽԱՆԴԱԽԹԵՆԸ.** Առաքելական այդ վարդապետութիւնը ևս քան զեւս կը բացայայտուի Եկեղեցին մէջ հաստատուն ու մշտնչնական աւանդութեամբ։ Բակերդէն միշտ մկրտութիւնը անհրաժեշտ քարպակցաւ արդարութեան համար, նաև մանուկներուն համար՝ որոնք մահուան վտանգի պարզացին անմիջապէս կը մկրտուէին։ Ուստի մանկամկրտութիւնը հաստատուն սովորութիւն դարձաւ։ Բակ մկրտութեան տոհնախուն կը կատարուէր հրաժարումն ի սատանայի ամէն անձի և ամէն հասակի համար, առանց երրեք նկատի առնելու անձնական մեղքը։

Երրորդէն հաստատուն էր հաստաքը թէ Քրիստոսի վրկազործուեցաւ մարդկային ազգը և վերցուեցաւ շարին իշխանութիւնը, արդարն ասքիա ոչ մէկ նշանակութիւն կ'ունենար՝ եթէ մարդոց վրայ առ հասարակ չըկենար մեղքապարտութիւն մը, առաջին մարդուն մեղքին փոխանցուած։ Այդ մտախն քըրքիսունկակուն աւանդութիւնը իրեւ նոր բան մը չէ որ սկզբնաւորուած եղու ժամանուկ անցնելէ ետք, այլ անիկա բնող հանուր առնամբ հիմնուած էր հրէից նախազոյն աւանդութեան վրայ, և առոր համար չին Կրտուկանուն յառաջ կը բերուին առ վկայութիւնները։ «Իսկ արդ, ո՞վ իցէ սուրբ յաղուոյ, այլ և ոչ սք, թէպէսէ միոյ միոյ աւոր յիշեն կեանք նորա ի վերայ երկրի» (Յոր ԺԳ. 4)։ Եւ դարձեալ՝ «Անօրէնութեամբ յզացաւ և ի մեզ ծնաւ զիս մայր իմ» (Սաղմ. Ծ. 7)։ Բակ եկեղեցական պատճութեան մէջ Երրեք շնոք գտներ որ հաւատացեալները երկուացած բլբան այս մասին, կամ մկրտութիւնը ուրամարհելով և կամ կարեւորութիւն չառալով։

139. **ԱԿՋԲՆԱԱԿԱՆ ՄԵՂՔԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ.** Դիւրին կ'ըլլար իմանալ արդ վարդապետութիւնը և այդ մտախն հասկացողութեան ոչ մէկ զժուարութիւն կ'ըլլար եթէ զայն իմանայինք պարզապէս մեղքին արդիւնքին վրայ։ Որովհետեւ ինչպէս սեփականութենէ կամ տիրապետութենէ զրկուած և զատակ ու սերունդը զրկուած կը մնան իրենց նախուկին սատացութիւնը վայելիք, նոյնպէս և երանութենէ զրկուած Ազամին սերունդը առաջն մեղքին է։

ունից նովսկին Երջանկութեան կը մնար և իր մէջ կը կրէր առաջատակեղ նախահօր զրկումին արդինքները և բնքն ալ զրկուած կը համարաւէր երանութենէ, անոր մեղքին ու պատիժին ըեւին տակ ինկուծ : Երեսու ար կարգին մէջ մարմնին մահար, մարմնին ցանկութիւնը և արտաքին մեղքը Աղամային ունտունութիւնն մասն ու բաժնիր կ'ըլլային, ու բակարական կոչուած մեղքը մարդուն հողին ազարաոդ բան մը չէր ըլլար, այլ միայն զայն կը զնէր իր նախածնուզին չար մէկ զործին չարաբաստիկ ազգեցութեան կամ հետեւանքին տակ :

Բայց քրիստոնէական ուղղափառ վարդապետութիւնը անկէ աւելին կը պահանջէ, որովհետեւ սկզբնական մեղքը միայն մարմինին մէջ չէ նիւթօրէն և սկզբնաբար, այլ նուեւ «ի հողին տեսակարար և նիւթակայոց» ինչպէս կ'ըսէ մեր Տաթեւացին, որ կը նշանակէ թէ մեղքը իր բոն չարութեան տեսակալուր կը գտնուի մարդոց հողիին մէջ, այնպէս որ բոլոր մարդիկը, նոյնիսկ աշխատ մանուկները, խիւտպէս ենթակայ կամ զործիչ կը համարուին մեղքին չարութեան : Բայց թէ ինչպէս հնար է ենթականեր համարել մարդիկ՝ որոնք ոչ միտք, ոչ կամք և ոչ զործ ունեցած են այդ մեղքին մէջ՝ զժուար է արդարիւ հաստատել այն սովորական սկզբունքներով, որոնցմով կը դատենք մարդկային դորձերու մեղապարտութիւնները : Ասկայն տառքելական խօսքերը կ'ըսէն պարզուպէս թէ «ամեններին մէկան», թէ «յամենայն մարդիկ դատապարտութիւն» եղան, թէ «ամեններին մենունին» կտմ «ամեններին մենեւալ էին» : այս բոլորը ճշմարիտ մեղապարտութիւն կը յայտնին և կը պահանջեն խօստովանիլ թէ «մեղանչելովն Աղամայ մեղան մարդիկ ամենայն» : Ռւսուի ձգելով խօրհուրդներու մեկնութեան յաւակնութիւնը, բաւական ըլլայ մեղի դիտնալ թէ որչափ ալ Ենթակայական համարուի սկզբնական մեղքը, ասկայն միշտ տարրեր է իւրաքանչիւր անձի բուն ներդործական մեղքէն և հարգայրական ու ակամայր բան է մարդոց մէջ, հետեւանք՝ իրենց բնութեան ոչ թէ անձին :

140. Ակօքնակալն Մեղքին ՓՈԽԱՆՑՈՒՅՆ Արայիշետեւ բախնք թէ այդ քրիստոնէական ճշմարտութեան բացատրութիւնը խնդրոյ առարկայ է, բնդունայն շենք համարեր որոնել թէ ինչպէս և ինչնչ միջացով մեղքը հոգիին գործն է, և հոգիները իրարմէ շեն սերիր՝ ինչորս մարմինները կը սերին սերմու և սազմով, թէ և նախնեաց մէջ այդպէս կարծողներ ալ կան : Ռւսուի հնար չէ բաել թէ մեղուցեալ սերմէն մեղուցեալ հոգի կը կադմուի, և ոչ այ հնար է բաել ուրիշ ոմանց հնար թէ մեղուցեալ մարմինը ապականած ըլլալով հոգին ալ կ'ապականէ, որովհետեւ մեղքը բարոյական և հոգիւոր բան մըն է, և հնար չէ ընդունիլ թէ նիւթեղէն մարմինը խկապէս մեղուոր է առանց հոգիին զարծակցութեան : Թէրեւս լաւագոյն է բաել թէ սրովհետեւ մարդիկ անդամ մը Աղամով բարձրացած Եղան արգարութեան զիրքնական վիճակին, և յետոյ Աղամի մեղքով ինկան արգարութենէն, երբ հիմա կը ծնին այդ զերքնական ըրնորչէն զրկուած, հոգիներն ալ կը ծնին դատապարտութեան վիճակի մէջ, սրով և մեղքի մէջ, ոչ թէ լոկ իրբեւ զաւակ նիւթեկանապէս զրկուած ըլլալով արգարութենէ զրկումով ծնողքին, այլ և իրբեւ չնորհաւուրել և զաւապարտեալ և իրը տեսականապէս մեղանչած՝ նախահօր մեղքով :

Բայց վարզապետութիւններու բացատրութիւնները հաւատքի վարզապետութիւն չեն, և վերջնական բացատրութեան չգոյութիւնը փաստ չէ բնաւ վարդապետութիւնը մերժելու համար :

141. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ԱԴԱՄԻ ԱՊԱՇԵԱՐՈՒԹԵՆԵԼՆԵ : Հակառակորդները կը դիմէն նուեւ թէ ինչո՞ւ համար Աղամով մեղանչած համարուող մարդիկ Աղամով ապաշխարած և բաւուած չհամարուին, քանի որ Եկեղեցին առաջին մեղապարտը յիսլին արդարացած և սուրբերու կարգին զաւելու արժանի նըրկանած է : Եւ եթէ ոչ Աղամով, զոնէ Քրիստոնով հարել էր արգարացած ընդունիլ մարդկեր, այնպէս որ Քրիստոսի փրկարդութեամբը Ծնջուած կ'ըլլար առաջին մեղքը և :

բոլոր մարզիկ պատուած՝ զատասպարտութեանէն։ Ես եթէ ի զես է բաել թէ հարկ է որ մարզիկ մկրտութեամբ մերձենան Քրիստոսի արդիւնքին, այն առեն գոնէ պատշաճ պիտի բլլար բնուունի մէջ մկրտեալնեցուն ցաւուկ-ները պէտք է զերծ չօտարուին մկրտական մէղքին, քանի որ մէղքը ջնջուած բլլարով ծրանգին մէջ, պիտի չկարենամք մինխանցուիր զաւակին։ որովհետեւ ծննդքին մէջ չկամք ինչպէս միերացն պիտի արգէ որպիներուն պայման:

Այս բայոր զժուարանիները յառաջ կու զան մշղքի վախաղը բութեան սխալ հասկացողութեանէն, այսինքն զայն բնութեան կարութ մէջ երած վախաղը բութեանուն չետ չփափեէն, մինչդեռ չոս խօսքը պերբանական խորհուրդի մը մրացէ և միմյան:

Երբ Ազատ դրախտին մէջ անհնագուղութեան մէկքը դործեց, մորդկային համայնքունութիւնը որ անոր մէջ կը պարունակուէր, զատապարտութեան ներքեւ ինկաւ և գրկուեցաւ զիրքնական արդարաթեանէն, և արդ

զայի բոլոր մարդկեց կը բեցին վճիռին ար-  
դինքք : Այսուհետեւ Ազատ խնչ որ զարձեց  
անձնական էք բարորավին և իք անձին կօգ-  
տէր կամ կը մնամէք , եւ ոչ իք սերունդին :  
Ես յնք պիտք է բայել մկրտուազներուն եւ ար-  
դարացներուն Համար այ , որոնք իրենց  
անձին Համար կը սրբուին եւ կ'արդարանան :  
Իսկ Քրիստոնու տրուած արդարութիւնը եւ  
մեղքի փրկութիւնը բայց մարդոց Համար ե-  
զան , ոչ թէ անմիջնորդական եւ յացեալ  
արդեմք մասնաւոր պարագաներու Համար ,  
այլ արժանական եւ բնոշանուր արդեմք՝  
խրաբանչիւր անձին մերձենալու կիրազութք ,  
որոն իրեւ զգայի եւ պարտաւորական ձեւ  
Հաստատուեցաւ մկրտութիւնը : Ու պայմա-  
նուորութիւնը եց եղանակեր բնաւ չի նուազեցր-  
նէք Քրիստոնի արդիւնքք , այլ կը բարձրա-  
ցնէ բանական զործին և անոր անձնական  
զործանկաւթեան արժանիքք : Մկրտութեան  
արդիւնքն ու պայմանը կը տեսնենք իք կար-  
դին :

#### ԱՐԱՐԻ ԱՐԵՎՈՒԹՅՈՒՆ